

Առարկեցին ժամանակ մը և գեռ այսօր կ'առարկեն թէ տնտեսական տագնապը ո՛չ մէկ առընչութիւն ունի գրամատիրական դրութեան հետ, այլ նա ծնունդն է մեքենապաշտութեան (machinisme) :

Մերենապաշտոթիւնը տեղի տուաւ գործարանատէրերուն հիմնական բաժարարութիւն (rationalisation) կատարել, որով կը նուազէր ձեռքի աշխատանքը և կ'աւելնար արտադրութեան քանակը:

Սակայն ո՞ր գործարանատէրը բաժարաւ-
րեց իր ձեռնարկը (entreprise) երբ անկէ
ծնելիք շահը աւելի ցած էր ցան առանց-
բանաւորման : Հետեւաբար գործարանա-
տէրը իր շահը մեծցնելու համար էր որ
ձեռնարկեց բաժարարումի և ոչ թէ աշ-
խատաւորութեան շահը : Եւ ով է տուեր
այդ մենաշնորհեալներուն այդ իրաւասու-
թիւնը՝ եթէ ոչ արդի տնտեսական կարգ
ու սարքը : Հետեւաբար մեքենապաշտու-
թիւնը յանցանք չունի մարդկային այդ
ոճիրին մէջ , այլ ընդհակառակն կընայ
մեծամեծ բարիքներ ծնիլ եթէ ան գոր-
ծազրուի ի նպաստ համաշխարհային ըն-
կերութեան :

Եթէ երբեք մեքենապաշտութիւնն ըլլար
պատճառը գերատազրութիւն , պէտք էր
ջնջել զայն , և զայն ջնջել կը նշանակէ
կեցնել զիտութեան յառաջխաղացումը ,
կը նշանակէ մնալ հին հին կերպերու մէջ ,
կը նշանակէ սանձել քաղաքակրթութեան
գնացը , վերջապէս կը նշանակէ թողուլ
մարդկութիւնը իր նախնական թշուառու-
թեան մէջ : Եւ կարելի՞ է . ո՞չ : Այլ պէտք
է փոխել արդի տնտեսական զրութիւնը ,
ջնջել արտադրութեան անիշխանականու-
թիւնը և ստեղծել կառավարեալ տնտե-
սականութիւն մը (économie dirigée) :
Մի քանի թիւեր մեքենապաշտութեան յաղ-
թանակներուն և յառաջխաղացումի մասին :

Միացեալ Նահանգներու մէջ 1919էն
1927 արտադրութեան յաւելումը եղաւ
հետեւեալ համեմատութեամբ.

Ածուխը բարձրացաւ	100 £ն	140 £
Հիւսուածեղէնները՝	100 £ն	142 £
Երկաթագործութիւնը՝	...	100 £ն	129 £

Երկաթուղին՝	100 ₥ն	112 ₥
ԳԵՐՄԱՆԻՈՅ մէջ 1924 ₥ն 1927ին		
Բրդեղինները	100 ₥ն	108 ₥
Ածուխը	100 ₥ն	180 ₥
Երկաթը	100 ₥ն	190 ₥
ԱՆԳԼԻՈՅ մէջ 1924 ₥ն 1928ին		
Երկաթ և պողպատ	100 ₥ն	121 ₥
ՄԵՐԵԿԻՆԱԿԱՆ և նաևային		
Հինութիւնները	100 ₥ն	116 ₥
Ածուխը	100 ₥ն	127 ₥

Եւ հիմա Ժընեվի մէջ կը կարծուի ան-
գործութիւնը նուազեցնել կամ ջնջել,
աշխատութեան ժամերը քիչցնելով։ Կ'ա-
ռաջարկուի որ փոխանակ բանուրը շա-
բաթական 48 ժամ աշխատելու՝ պէտք է
աշխատի 40 ժամ նոյն աշխատավարձով։
Ասիկա լուծում մըն է, բայց ո՛չ տեւական։

Մէկ անգործ կը նշանակէ՝ քաղցի մատ-
նուած չորս - հինգ անհատ։ Յիսուն մի-
լիոնէ աւելի անգործներ գոյութիւն ունին
աշխարհի վրայ, որ կը նշանակէ 200էն
250 միլիոն աղետեալ՝ մարդկային ընկե-
րութեան մէջ։ Ասիկա բաւական պատճառ
մը չէ արգեօք վճռական քայլ մ'առնելու
դէպ ի մարդկային բարօրութիւն։

Այս գժնղակ կեանքի կացութիւնը կը
ծնի բարոյական դժոխային տազնապ մը
ընկերութեան մէջ։ Գործազուրկ բանուոր-
ներու բանակը հետզհետէ մեծնալով, և
արդի տնտեսական տազնապը լուծում
չգտնելով, իր սրտին մէջ կը սնուցանէ
ծայրայեղ զաղափարներու շարք մը՝ որ
անօրինակ ընդունելութիւն կը գտնէ և կը
պատրաստէ քաղաքական միծ ցնցում մը։
Բանուորութիւնը յուսակտուր, պատրաս-
տակամ կը հետեւի բոլոր մոռային հո-
սանքներուն, ըլլան տրամաբանական թէ
ո՛չ, բաւական է որ պարունակեն անմի-
ջական բարօրութեան խոստումներ : Ան-
հետզհետէ վստահութիւն կը գոյացնէ իր
սեփական ուժին վրայ և կը շտապէ կազ-
մակերպուիլ զօրաւոր ճակատի մը վրայ՝
վերջ տալու համար սա անել զրութեան,
և ունի մէկ նշանաբան և օրակարգ. «Եթէ
եւս ու հայ և ո՞ւ աշխատանք կալ վրէծ»

8. ԳԱԽԻԹԵԱՆ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ք Ր Ո Ւ Ի Կ

ՄԻՒԹԱՐ ԱԲԲԱՆՈՐ ՏՕՆԸ

Բ Ա. ՂԱԶԱՐ

Ապրիլ 27 ամէն տարի նույնական սրբութեամբ կ'անցնի Մխիթարեան բոլոր հաստատութեանց մէջ. մէծ և անմահ մէր Հիմնադրին առ Աստուած փոխման տարեգարձն է : Այդօրուան նույնագործումը իր յատուկ և դասական ձեւնի Ս. Ղազարու մէջ :

Առաջուած, վանքին սրբանուէր լուսթեան, ծաղկիներու և խունկի բուրումներուն մէջ կը մատուցուի Ս. Զոհը : Ամբողջ միաբանական Ուխտս և Մ. Ռափայէլեան վարժարանի աշակերտութիւնն հոն է : Պատարագէն վերջ ամէնքն ամփոփուած են Միխթարայ ձեռակերտ հոյակապ ու թանկազին մատենադարանի գանձին մէջ, լուս և խորհրդածու դէմքերով՝ հանդէպ նոյնինքն մեծ և անմահն Միխթարայ անդրիին, որ վեճ ու սրբազն խորհուրդներ միայն կը ներշնչէ : Ակումբին կը նախազահէ Ուխտիս Գեր.

Աբբահայրը։ Եւ ահա բեմէն, կարծէս Մխիթարյաց անդրին հոգեւորելու չափ խանդով՝ իր ձայնը կը լսեցնէ նորընծայ քահանաներէն Հ. Պէտրոս Ճիզմէնեան՝ նրուն վիճակուած է աւանդական մեծ ու դասական ներբողն յօրինել Մխիթարյա։ Ան կը ներկայացնէ մեզի Հիմնադիրը «Վարդապէտ և Դաստիարակ» բնաբանին տակ։ 184դ ներբողն է այդ որ տեղի կ'ունենայ անմահին շիրմին քով։ Իր պարզ ու դասական կերպարանքին մէջ սրբազն խորհրդաւորութիւն մ'ունի այդ ակումբը, ուր ամէն ոք կը խորանայ, կը թաղուի Մխիթարյաց հոգեկան ամբաւ գեղեցկութեան և մհծութեան մէջ, նոր լրյու և նոր հուր ամփոփելու տենչանքով, յառաջացնելու անմահ Հաստատութիւնը որուն հիմքը գրած է Կուսանոսով՝ Տիրամօր անձառ «Եղիսակ»ին մրայ։

“Օվացի” կը ։
Խօնճոյքի պահուն Մուրատ-Ռափայէլեան սա-
ներէն մին յանուն գարժարանին աշակերտու-
թեան՝ զմայլանքի, սիրոյ և երախտագիտութեան
դրուատիք մը կը յօրինէ Միհթարայ և իր
գործին համար։

ՄԽԻԹԱՐ - ՄՈՒՐՈՍ - ՌԱՓՈՅԵԼԻ
ԵՒ ՆԱՀԱՏՈՎՆԵՐՈՒ ՏՕՆԲ.
Մ. - ՌԱՓՈՅԵԼԵԱՆ ՎԱՐԺԱՄԱՆԻՆ ՄՔԶ.

Ապրիլ Յօհն, Ուխտիս Հայրեքուն և աշակեր-
ոռութեան և վենետահայ փոքրիկ գաղութին,
ննչպէս նաեւ եկեղեցական և քաղաքական բար-
երաստիճան անձեռու ներկայութեան տօնութեան
Մ. - Ուափ. վարժարանին մէջ՝ այդ քառեակ
ուուիրականութիւնները այնպիսի մթնոլորտի մը
քչչ որ համակ խունկ և պաշտամունք կը բոլէրէ:
Ճոխ էր յայտագիրը գրական - երաժշտական,
ննտիր արտասանութիւններով, ուղերձներով և
անախօսութիւններով՝ խանդավառ աշակեր-
ոռութեան կողմէ:

Հ. Եօրկաննեան, Վ. Ալուուննեան, Վ. Թիւ-
թիւննեան, Գ. Ծառումնեան և գեռ ուրիշներ
լստահ շեշտով և զգացումի գեղումով տարփո-
ղեցին անմահ Ախիթթարը և իր հոգիէն բխող
դարաւոր հոսանքը լոյսի և ջերմութեան հայ-
ունուունդին կրթութեան համար:

Մի իթարայ անուան զուգեցին Մուրատի և
Դափիայէլի անունները, երախտազիտութեան ան-
սեղ արտարարութիւններով։

Արտասամնողներու և ընթերցողներու մէջէն
կարկառուն էր Ցակոք Ազամիեան պատահին, որ
խնամուած ու նրբիմաստ ներքող մը հիւսեց
երախայրիկ մը որ խսկապէս խոստումնալից էր ա
լին կը պարզէր մեր առջեւ Մխիթարյա փոնարհ
ծագումը և անոր վերելքը դէպ ի հոգեկան ան-
մատոյց բարձրութիւններ, ուսկից կը ճառա-
գայթէր ամբողջ Հայութեան՝ կրօնքի և հայրե-
նէար սէռու:

Ուսուցչական խումբն Հ. Ե. Փէշիկհան մեր Ալպրիլեան Նահատակներու յիշատակն ոգեկոչեց գեղյիշերով սեղմ բայց կարմիր զծերով ուղին զոր կտրեցին անոնք, և Գողգոթան ուր զիտցան

Անմահ հաճատակները, մեր մեծագոյն և պաշտօնական բարերարները կը դառնային, արժանի մեր ամբաւ սիրոյն և երախտագիտութեան:

Հուսկ բանքն հիւսեց գեր. Աբբահայր Հ. Յ. Վ. Աւգեր, աշակերտութեան ցոյց տալով բարերարներուն և մեր անմահ նահատակներուն հոգեկան վեհութիւնը, և Եզկիէլեան տեսիլքի տիպարին մէջ պատկերացուց մեր նահատակներն իրենց ցիրուցան պաշտելի ոսկրներով հայկական դաշտերու երեսին, ուր կարծես երկնային չունչը կու զար փշէլ և կենդանացնել զանոնք յանձին նոյն այդ աշակերտութեան, որ կը պատրաստուէր իր հայրերու հոգուվ՝ վերակերտու և լուսաւոր հորիզոններ առաջնորդելու մեր սիրելի ազգը, մեր հայ Հայրենիքը:

Չենք կրնար հոս մի առ մի նկատել և արժանաւոր զովեստն հիւսել կոմիտաս Վ. Ի., եւրոպական դասական ընտիր կտորներու խըմբերգներուն զոր երգեցին աշակերտները, ինչպէս գործիական նուազածութիւնը ազգային և օստար նուազներու՝ զորս առանց բացառութեան վարժարանի աշակերտները կատարեցին ջութակներով և սրինգով՝ դաշնամուրի նուազակցութեամբ:

Հետեւաբար ուրախ ենք յայտարարելու թէ ընդհանուր զարգացման, ազգային զիտութեանց ու զծի և զոյներու ուսումներուն հետ աշակերտութիւնը բախտն ունի, շնորհիւ տեսչութեան յատուկ խնամքին և տուած մղումին՝ նուիրուելու գեղարուեստի այս չքնաղ մասնածիւզին ալ, որ բարոյական գեղեցիկ առաքինութեանց հետ կու զայ ազնուացնելու պատահի հայ հոգիները:

Ի ՓԼՈՎԾԻՒ (Պուլկարիա)

ՅՈ Ապրիլին, մինչ հոս ի Վենետիկ, անդին, Վլեննական Սլիթարեան հայրերն ալ մեր մեծ հիմնարդին յիշատակը կը փառաւորէին Փլովմափի մէջ, այս տարի յատուկ չուքով մը շնորհիւ գեր. Աբբահայր Հ. Մեսրոպ Վ. Հապօքեանի ներկայութեան: Առաւորը տեղւոյն Ս. Լուի Կեղեցւոյ մէջ համդիսաւոր պատարագ կը մատուցանէր գեր. Աբբահայրը՝ քառամայն երագեղութեամբ վարժարանին աշակերտութեան ու տեղացի գպիրներուն:

Կէսօրէն վերջ, ժամը 4ին, ֆրանսական վարժարանի սրահին մէջ տեղի կ'ունենար գրականերաժառական-թատրական հանդէս մը աշակերտութեան կողմէ:

Հայկական և պուլկարական քայլերգներով կը բացուէր հանդէսը. աշակերտութեան կողմէ հայ յերէն և պուլկարերէն ուղերձ մը կատարուեցաւ:

ուղղուած գեր. Աբբահայր: Տեղի կ'ունենային նաեւ արտասանութիւններ, ջութակերգ, մարզականք եւն.:

Գեր. Աբբահայրը ուղերձին կը պատասխանէր կարգալով հայրենասիրական ճառ մը: Ամենէն վերջ կը թելազրի աշակերտութեան հաւատարիմ մնալ Սլիթարի գրոշին և այն սկզբունքներուն որոնք հայ ժողովրդեան զարաւոր տեսլական հանդին են եղած:

Մոլիերի «Սկաբենի նենազամութիւնները» կատակերգութիւնը յաջողութեամբ բնմադրուած, հասան շատեր որ անհաւատալի պիտի թուի մեր ընթերցողներուն, այսու

ՄԱՐԶԱՀԱՆԴԻՍ

ՄՈՒՐԱՏ-ՌԱՖԱՅԵԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՄԵՋ

Մայիս 27ի իրկունը ժամը 6ին տեղի կ'ունենար հայ արիներու յաղթական մարզահանդէսը որ մեզէ և Վենետիկոյ ծանօթ շրջանակէն այնքան հետաքրրութեամբ կը սպասուէր:

Քաղաքիս «Il Gazzettino» օրագիրը իր 28 Մայիսի թուին մէջ գեղեցիկ յօդուած մը նուիրած էր փառաբանելով մեր վարժարանի տղոց աշխոյժը, կորովը, ճարպիկութիւնն և չարքաշութիւնը որ դուրս ցայտած էր անոնց տուած խաղերուն մէջ. մեղքը որ այս անձուկ սիւնակները թոյլ չեն տար զայն ամբողջապէս հոս զետեղել:

Հակառակ սպասնալից օդին՝ խաղետղին քով խոնուած էր հրաւիրեալներու բազմութիւնն մը: Ուստիս գեր. Աբբահայր աջին ու ձախին նշմարեցինք կարգ մը պէտական ներկայացուցիչներ ծովային և ցամաքային զինուորական հրամանատարութեան, փաշեաններու, գաւառուն ու սումնապետութեան, ֆրանսայի և Ռումանիոյ հիւպատունները և դեռ ուրիշ բարձրաստիճան սպաներ, քաղաքացի կարգառուն գէմփեր, Ռևուտիս հայրերը, ազգայիններ, ուսուցիչներ եւն.:

Յայտագրին համեմատ՝ Ուս. M. Gallo մարզական բարդ ու զանազան հրահանգներէ անցուց կարգապահ, կորովի և աշխոյժ խումբերը՝ որոնց ընդհ. փոխ-հրամանատարն էր Վաղգէն Թիւթիւննեան ճարպիկ ու օրինակելի մարզիկը, և քանեակ բաժանումի խումբերուն մասնական հրամայողներ կարգաւ՝ Հ. Եօրկաննեան, Վահան Խիէքնեան, Ե. Գարապաճաքեան, և Արմիկ Յակոբեան:

Հեղահետէ մեծ յաջողութեամբ կատարեցին ձեռնազունդի խալը՝ վարժապետն հնարուած, վազքը, մազլցիլ ձողերէ եւ չուանիներէ վեր,

Բայտառի յինարաններով (արրօցց) դժուարին և ճարտար խազերը, Magnini իտալացի սպային նորահնար գեղեցիկ և բազմազան կառուցումով խալիքը սանդղաձեւ ելքի, լարախաղացի պէս զնացքի, առկախ յառաջացումի, եւն. յետոյ զնդագութիւն, բարձրութիւն ցատկելու մէջ այս տարի այսպիսի աստիճանի հասան շատեր որ անհաւատալի պիտի թուի մեր ընթերցողներուն, այսու

կը պատրաստուին և հայրենիքին համար քաջարի զինուուրներ:

Մեզ կը մայա լիասիրտ խնդակցիլ տեսչութեան և ամբողջ աշակերտութեան և մաղթել անոնց նոյնքան փայլուն յաղթանակներ ամազերի վերահաս քննութեանց, և մանաւանդ շրջանաւարտ բարձրագոյն գասին որ ամսուս վերջը պիտի ստանայ որպէս պսակում իր տարիներու անխոնչ ջանքերուն՝ լիկոնական վկայականը.

ՏԻԿԻՆ ԼԻՒՍԻ ՍԵՒՈՒՄԵԱՆԻ

ԶՈՅԳ ԵՐԳԱՀԱՆԴԻՍԸ

Առաջինը տեղի ունեցաւ Վենետիկոյ պետական երաժշտանոցին մէջ Մայիսի Յին՝ հրաւէրով քաղաքիս, և երկրորդը Մ. Ռ. Վարժարանին մէջ, Մայիսի 7ին՝ մեր ազգայինոց փափառով:

Առաջինին յայտագիրը ճոխ էր և զանազան, ընդ ամէնը 18 ընտիր կտորներ, որոնց երեքը հայկական:

Երկրորդինը զուտ հայկական էր 10 մեներգականին:

Գմղածութիւմ (ծամր 5,500 հզրգրմ.)

Յարութիւն Երկաննեան	Երկայն՝ մ. 12,50
Առաջին Վարժելեան	» » 11,50
Յակոբ Պոյաճեան	» » 10.—

Գմղածութիւմ (ծամր 3 հզրգրմ.)

Ա. Յակոբեան	Երկայն՝ մ. 12.—
Յ. Պոյաճեան	» » 12.—
Հ. Մանազարեան	» » 11,5

Մացուութիւնն մէջ լարախաղացի ճարպատի տիկունջ արդիկունջ արժարանական հրամայող աշխոյժ մազլցելով վերելքի՝ Յ. Էմին նեան փոքրիկը:

Ժամ մը և քառորդ մը տեւեց մարզահանդէսը, և դեռ կարծես նախնի ուժի և աշխոյժ իտիկունջ իր աշխոյժ գործի տիկունջ արժարանական հրամայողներ արտեստի մասին, ամփոելով նաև միջազգային միանցիները՝ կոմիտասէն, Տէր Ղետոնդեանէն և Գ. Մելիքեանէն:

Առաջ ծափն ու ծաղիկը զոր նուիրեցինք երգչունի տիկունջ արժարանական հրամայական հրամայութիւնը արժարանական հրամայութիւնը մասին, ամփոելով շնորհիքին՝ որով զմեզ հմայեց և յուղ միանգամայն:

Կը խոստանանք յաջորդ թուով յատուկ յօդուուծ մը նուիրել հայ տաղանդաւոր տիկունջ իր արտեստի մասին, ամփոելով նաև միջազգային մասուլի բարձր գնահատանքը:

ՕՐ. ՄԱՐԻ ՊՈՏՈՒՐԵԱՆԻ

ՆՈՒԱԳԱՀԱՆԴԻՍԸ

Օր. Մարի Պոտուրեան, Ապրիլ 28ին Պոլոնիայի մէջ սուաւ նուազանդէսը մը՝ որուն յայտագրին մեծ մասը Շոփէնի կտորներէն էր: Տեղույն երաժշտագէտները մեծապէս զնահատած են հայ արտեստագէտ օրիորդը՝ նկատելով զանիկ նոր աստղ մը՝ որ մեծ ապագայ կը խոստանայ:

Տուած նուազանդէսը իր նորագոյն և լաւագոյն մէկ յաղթանակը կը նկատուի:

* * *

ՖՐԱՆՍՈՅԻ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒՄ

ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱԿՆԻ, ՄԵԶ

Տը Մրնգի, Ֆլանս. կրթ. Կախարաբը, Մայիս 24ին պաշտօնական այցելութիւն մ'ըրաւ Առրատեան վարժարանին, ուր կը գտնուէին այդ օրը նաեւ Տիկ. Լէյկ, Ծերակուտական Ճան Տիւրան, Ժ. Փիքոյ՝ Սիւրիոյ նախկին կառավարիչ, Սեւրի քաղաքապետը՝ Վաքըլ, Վերսայի քաղաքապետին ընդհանուր քարտուղարը, Փարիզի Գիտ. և Արուեստից վարժարանի տընօրէնը, ՊՊ. Նորատունկեան, Աինապեան, Թորգումեան, Կիւմիւշէքրտան, Խսմէրեան, Բաշալեան, Համբարձումեան, Ն. Դաւիթեան եւ և Հայ կրթ. Հաստատութեանց ներկայացուացիներու:

Մտերմական հիւրասիրութենէն վերջ, վարժարանին թատերասրահին մէջ՝ ի ներկայութեան հայ և քրանսացի ընտրանիին՝ հազարապետ Պ. Խանզատեան բարի գալուստի խօսքին հետո շնորհակալութիւն յայտնեց Նախարարին իր այդ թանկագին այցելութեան համար։ Անկէ վերջ խօսք առաջ Փ. Տիւրան, յիշելով և շեշտելով Հիւրոյի և Լամարթինի համակարանքը մեր վարժարանին հանդէպ, և հուսկ Նախարարը, որ յայտնելով իր զմայլանքն հայ ազգին տոկունութեան և արիութեան՝ մաղթեց լաւագոյն ապագայ մը. ինչպէս նաեւ խոստացաւ յանուն Ֆրանս. կառավարութեան օգնել մեր վարժարանին լառաջառիմութեան։

ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔԵԱՆ հայ երաժշտագէտը վախճանեցաւ Մայիս 4ին Երևանի մէջ: Ծնած էր Վաղարշապատ՝ 1880ին: Երաժշտական բարձրագոյն ուսման ընթացքն աւարտած գերմանիոյ մէջ, իր սարհակ Շահակ 1910թ:



ՀԱՐՐՎԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՑԱԾ ԵՆՔ

ԵՐԱՔՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

Առմանոս Մկրտչեան. — ԶՄՐՈՒԽԾԻ մէնիքզնէր գաշնամուրի հուազպկցութեամբ. թիւ 6.
Ես յըրու եմ. Հ. Ս. Խ. Հ. Լուսժողկոմատ. Գետհրատի երաժշտ. սեկտոր. Երեւան - Սոսկուս.
1928. գի՞ն՝ 50 Կ.

Նիկողայոս Տիգրանեևան (մշակեց և նոտայի վերածեց). — ՊԱՐՍԿԱԿԱՆ ՄՈՒԴԱՄՆԵՐ ԵՒ ԳԵԱՍՏԳԵԱՀԵՐ. ԶՈԲԱՆ-ԲԱՅԱՐԻ. դաշնամուրի համար. երկ. 14. Պետրաստ. Գեղարուեստա- կան բաժին. Երևան, 1932. գին 1 լ. 50 կ. — ՇՈՒՇՏԱՐ. դաշնամուրի համար. երկ. 14. կան բաժին. Երևան, 1932. գին 2 լ. — ՇՈՒՇՏԱՐ (դաշնամուրի Պետրաստ. Գեղարուեստական բաժին. Երևան, 1932. գին 2 լ. — ՇՈՒՇՏԱՐ (դաշնամուրի համար) (պարսկ. Մուղամներ գեաստգեահներ) (երկ 15) Երևան, 1932, գինը՝ 2 լ.

Ա. Բարխունյագեան. — Արեհելեսն ՊԱՐԵՐ. գաշնամուրի համար. Բ. տպ. Փետր. Կը. Գեղհրաբարձին. Երեւան, 1932. գի՞ն՝ 3 Ռ. — Ա. Սերիխա. 1. ԱՇԽԱՆԱՅԻՆ. 4. ՀԵՔԵԱՅԹ. — Բ. Սերիխա. 3. ՇՈՒՐՁ ՊԱՐ «Անոց» Սիմֆոնիկ պոէմայից. 4. ԶՈՅԳ ՊԱՐ «Անոց» Սիմֆոնիկ Բ. Սերիխա. 3. Լուստով կողման կուլտ. տան կից Մոսկուայի Հայ երապոէմայից. Հ. Ա. Խ. Հ. Լուստովկոմատ. Հ. Ա. Խ. Հ. կուլտ. տան կից Մոսկուայի Հայ երաժշկական կոլլեկտիվ. 1928. գի՞ն՝ 1 Ռ.

Ա. Տեղ-Ղեշողիան. — Երկ 15. ՔԱՅԼԵՐԳ «Սեղա» օպերայից (պարտիտուրա). չ. 0. ս.
Հ. Պետր. Երաժշտ. սեկտ. Հ.-Ս. Խ. Հ. Կուլտ. տան. (Մոսկով) 1929. գիր 5 Ռ. (Նույիրում
է Հայաստանի Խ. Ս. Հ. Պետրական Կոնսերվատորիայի որդեսորբին): — ԶՈՒՄ ԵՐԳ (1 Զինուոր,
2 Հեք հեղ երգում, 3 Զան Ազրբայջան, 4 Այնալէս նազիկ). մենարդ գաշնամուրի նուագեց. հր.
Երեւան - Մոսկով 1931. — (Կերպաշնակեց) ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ. թ. 2 Առ Սիրուձին, գիրը՝
40 կ. — ՃԱԿԱՐԱԿԻ ԵՐԳԸ 2դ հր. գիրը՝ 50 կոպ. — ՔԱՅԼԵՐԳ «Սեղա» օպերայից. (Երկ 15).
1930. այնու 1 Ռ.

Աղ. Սպենդիարյան. — ՊԱՐՍԻԿԱԿԱՆ ԳԱՅԼԵՐԳ «Ալմատ» օպերայից. սիմֆ. որկեստրի համար. Պետքը. Գեղբարատքաժին. Երևան, 1932. գի՞ն՝ 3 Ռ. — ՊԱՐԻԲ ԲԼԵՈՒԼ (1925) Սայաթ Նովայի երգերից. որկեսարի նուազակցութեամբ (պարտիտուրա) Հ. Ս. Խ. Հ. երաժշտ. սեկտ. Երևան-Մոսկովա, 1931. գի՞ն՝ 1 Ռ. — ՊՐԻՄԻ ԹԱՅԱՐԵՆԵՐԻ ԵՐԿՈՒ ԵՐԳ. (երկ. 25) Ա. Օրոր Երևան-Մոսկովա, 1931. գի՞ն՝ 1 Ռ. — ՊՐԻՄԻ ԹԱՅԱՐԵՆԵՐԻ ԵՐԳ. (երկ. 25) Ա. Օրոր (1915), Բ. Պարերգ. օրկ. նուազկց. պարտիտուրա. գաչնամուր և ձայն. Հ. Ս. Խ. Հ. Պետք. Երևան-Մոսկովա, 1929. գի՞ն՝ 3 Ռ. 50 Կ. — ԵՐԵՒԱՆԻ ԷՏԻՒԴԻ երաժշտ. սեկտ. Կուլտ. տուն. Երևան-Մոսկովա, 1929. գի՞ն՝ 3 Ռ. 50 Կ. — Բ. ՀԻԶՈՒ. պարտիտուրա. Հ. Ս. Խ. Հ. Պետք. ՆԵՐ որկեսորի համար, երկ 30. Ա. ԵՆԳԵԼԻ. — Բ. ՀԻԶՈՒ. պարտիտուրա. Հ. Ս. Խ. Հ. Պետք. Երաժշտ. սեկտ. Երևան-Մոսկովա, 1927. — Tatarisches lied, mit Clavierbegleitung, text երաժշտ. սեկտ. Երևան-Մոսկովա, 1927. — Радийский роман, 50 сор. — М. 1. St. Petersbourg-Moscou.

Ա. Խաչատրյան. — ՊՈԵՄԱ CIS-MOLL. (երկ 3). պաշտության համար. 1929, զին:

Վարդպետ Տալիսման. — ՆՈՐ ԳԱԼԻԹԱՆ. մենքը գաշնամուրի նուռագակց. Մոսկուա. գի՞նը
45. Խ. 1930.

Կոմիտաս. — ՀՈՅ ԺՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵԲ, տեսրակ առաջին. Մենքըներ գաղնալուրի
նուազակցութեամբ, զրի առա և գաշնակեց կոմիտաս, Պետ. հր. գեղհրատքաժին. (14 եղանակ)
էջ 48. Երեւան, 1932. գինը՝ 10 մ.

Answers to questions

«Գրական Դիմումը» (1931) Ե. տարի. Երևան. — «Պարբենց» (1922-1923) Թիֆլիս. — «Գրական Դիմումը» (1933). (Բ. տարի). Երևան. — «Նոր Ուղի» (1930) Երևան:
 «Խորհրդային Արուեստ» (1933). (Բ. տարի). Երևան. — «Պրոլետար» օրաթերթի. Թիֆլիս, 1931-32
 «ԳՐՈՒ» միամսեայ. հր. «Պրոլետար» օրաթերթի. Թիֆլիս, 1832
 «ՊՐՈԼԵՏԱՅԻ» » » » 1832
 «ԼՈՒՍԱՅԻ» գրկն-զեղար-ժողովածու Վրաստ. գրող. հայկ. բաժին. Թիֆլիս 1930 (4-5)
 «ՀՈՆՏԵՐԵԿԸ» » » » 1927

၁၄၃

Տ ՏԱՐԵԳԻՐՔ. — Պետր. Երևան, 1932: Մեծաղիր, երկսիւն, էջ 658
Խմբագր. Ե: Զարեհց, Ա. Բակունց, Ե. Զուքար . . . Գինը՝ 60 Ա